

Գ.Ա.Պ. ՏՆԻՔ ՎԵՆԵՏՈԿՈՑ

Ա

ԹՈՎՈՒՆ ՀԱՐՍԱՎԵՒԹՅԸ

1440 մայիս 25, հինգշաբթին՝ մեծ և զեղեցիկ օր մը եղաւ վենետիկոյ ռամիկ դասակարգին, միշտ հետամուռ տօնախըմբութեանց, տեսարաններու, խաղերու, աղոմուկներու և եղգերու։

Այդ օրը. 25 մայիս 1440, համբարձման տօնն էր, պերճափայլ տոժը ֆրանչեարոյ ֆուրբարի, որ տաճնութ տարիէ ի վեր տոժութիւնը կը վարէր, ըստ սովորութեան նոյն օրը կէսօրէն յետոյ պիտի կատարէր Աղբիականին հետ իւր տարեկան պսակման հանդէսը։

Առաջոտ կանուխ, տարօրինակ ձեռվ և համակ ոսկեզօծ շողշողուն նաւ մը եկած էր քարափին մօտ՝ թիամէջդպային դիմաց, երկու կրանիդէ կոթողներուն մէջ տեղն, որոնց միայն ծայրը կայ Ա. Մարկոսի թեաւոր առիւծը՝ իր թաթը Աւետարանին վրայ զրած, իսկ միւսին ծայրը՝ Առորը թէոդորին արձանը։ Այս նաւը կը կոշուէր Պույշինորոյ, և նաւարանէն տարին անգամ մը միայն դուրս կ'ելլէր, ծովուն հարսանեաց այս աննման արարողութեան առիթով, և որ վենետիկեցւոց ամենէն աւելի մեծարանաց առարկան էր։

Թիամէջդպայի վրայ երկու շարք ձողեր կանգնուած էին, սկսեալ քարափէն մինչև Ա. Մարկոսի մայր եկեղեցւոյ գաւափթը։ Զողերուն վերի ծայրերէն կախուած ոսկեվառ զրօշակները զրեթէ մինչև գտնին կը հասնէին։ Դիրօշակներուն կրկին շարքին մէջէն պալատականց պիտի անցնէին Պույշինորոյ նաւը մտնելու։ Ջինուորներու երկու շղթայք տողեալ կեցած էին ձողերուն դիմաց, և մեծապէս կը նեղուէին ժողովուրդը ետ հրելով պաշտօնական ճամրան աղասա պահել, այնքան հոծ էր բազթիւն։ Ոչ միայն Ա. Մարկոսի հրապարակին և Սցիավոնիի քարափին վրայ, այլ և Հառաջանաց կամուրջէն անդին անկարելի էր շարքիւն։ Խառնիճաղանչը նոյն իսկ բրոցուրադիրէն էր, Այս երիտասարդներէն շա-

և մինչև Պրուխոյի վրայ յառաջացած, հրապարակին այն մասն՝ որ սովորաբար ազնուականութեան սահմանուած էր, սակայն նոյն օրուան հանդէսը ազատութիւն կու տար ազգատ դասակարգին հոն մըտնելու։

Ֆրանչէսքոյ ֆուրբարի տոժը, թրէկատները, Քառասունցն, Ավոկատորները, կարճ ըսել վենետիկոյ ամրող ականաւոր անձնաւորութիւնը Ա. Մարկոս եկեղեցին առաջուց մտած էին, հոն ներկայ ըլլալու հանդիսաւոր պատարագի արարողութեան որ կը կանինէր հարսանեաց հանդէսը։

Դուրսը բազմութիւնը կը սպասէր պաշտականաց մայր եկեղեցին ելլելով տողանցքով իր առջևէն անցնելուն, և իրարու խօսքեր կը փոխանակէին, կամ հեռուէն հարցումներ կ'ուղղէին։ Այս շաղակրատ, սրամիտ և ծաղրածու ժողովուրդը կը յանդգնէր նոյն իսկ իմքեծել իրեն զօրաւոր տէրերն, որոնց կ'անցնէին կը զառնային իր դիմացէն ։ Իրարու փոխանակուած կատակարանութիւնը ընդհանրապէս կծու չէին, սպասելու տաղոստկը փարատելու համար կը խօսէին, պարզ իրը ժամանց մը՝ առանց ո՛ւ և է չարամտութեան։

Սակայն ամէն տեղ այսպէս չէր ։ Քանի մը խմբակներու մէջ այլազան ցոյցեր կը նշմարուէին։ Անոտիարանութեան երկութիւն ներգետ ծանր խօսց մը երեխն խուլ զայրոյթներ կը յայտնէր։ Աղքատն իւր խեղճութեան վրէժը կարծես իսեղկատակութեամբ կը լուծէր, և իրեն իրաւունք կը համարէր չարախօսելը, իրը վրէժն զողութիւն, հարուստներուն և ազնուած կաններուն վրայ, այս եղական որուան յատուկ սանձարձակութեանց մէջ։

Խմբակներէն ամենէն աւելի տժգոհութիւն ցուցընողը կը գտնուէր Պաղիսգէրիսցի մօտ, Բրոցուրադիրէ Վէցքիէի անկիւնը։ Ճիշդ Ա. Մարկոս հրապարակին և թիամէջդպայի վիրար կտրող միջոցը Թիերևս այս թշուաններուն զժկամակութիւն պատճառ առն ազնուական երիտասարդաց տմարդի կերպով յաճախակի իրենց խմբակը քակել անցնիւն էր։ Այս երիտասարդներէն շա-

տերը առանց եկեղեցւոյ արարողութեանց կարևորութիւն ընծայելու, արդէն Մայր եկեղեցին դուրս ելած էին Ս. Մարկոսի հրապարակին վրայ գտնուող բազիեներուն մէջ լիջան մը ընելու համար ։ Քայլիները ժամանակին նորոյթ մ'էին և հրապարակին վրայ ստորին յարկարաժիններուն մեծաղոյն մասը կը գրաւէին։ Մեծ համրաւ կը վայելէին Վենետիկոյ ազնուական երիտասարդութեան մէջ և չկար հարուստ ընտանեաց զաւակ որ չունենար քայլինոյ մը, ուր կը հաւաքէր երեկոները իր բարիկամները։ Հոն կը խաղային, կը խօսակցէին, շատ մը շաքարեղին և խմորեղին սպասելով. ամառ զիշերները սառած ըմպելմներ խմելով, և այս կը շարունակուէր մինչև որ առաօտեան լոյսը կուազր իմացունելու այս պարապորդ երիտասարդաց թէ ժամանակն եկած է հայրենի պալատը քաջուելու։ Ալմէն ժամանակ վենետիկեցիք զիշերայած ժողովուրդ մը եղած են։

Արդ այս խմբակին խօսակցութեան վերայ՝ որ վայրկեանէ վայրկեան կ'ընդհատուէր և կը խանգարուէր, կ'ուզենք մեր ընթերցողներուն ուշագրութիւնը հրատիրել։ Երիտասարդաց շարունակ անցուղարձն՝ որոնց զիմացէն իրենց լաճերը (laquais) կ'երթային արմուկի ուժգին հարուածներով բազմութեան մէջէն ճամբայ բանաւով՝ զայրոյթ գրգռելու պատճառ եղաւ։ Վերջապէս անոնցմէն մին, վինուրականի համազգեստով, իւր ճամբառն վրայ զըտնուող ծեր մը այնպիսի բիրա կերպով հրեց որ իսկո՞ն մարդն աներելոյթ եղաւ վայրկեան մը իրը թէ բազմութեան մէջ ծովամոյն եղած ըլլար, Այս ամարդի արարը խուլ արտունջ մը առաջ բիրա խմբակին մէջ։

Այսու հանգերծ, իրը ճշմարտախօս պատմարան, պարախնը աւելցնել թէ բոլոր ձայները խոհեմութիւն ունեցան սպասելու մինչև որ ազնուական երիտասարդը հեռացաւ։

Այս միջոցին ծերը, չորս կողմէն ճըմլուած, կրցաւ ոորի ելեկ և ջուրէն ելորդ

ցածի մը նման վրան թօթվել։ Սակայն իրեն անիրաւողին դէմ բնաւ ոխակալութիւն ցոյց չէր տար. իր մօտը կեցողներէն միոյն պարզապէս զուարթօրէն հարցուց։

— Ո՞վ է այդ երիտասարդ աքաղաղն որ այնքան մեծ փափաք ունի իր բիտերը փորձելու։

— Զինքը չե՞ս ճանչնար, պատասխանեց նա, հոչակաւոր զօրապետ Մկրտիչ Մարգինենկոյ է։

— Մարգինենկոյ կոմար։ Կրկնեց ծերը, կը կարծէի թէ այս ժամուս ցաջութեամբ սուսերամարտ կը մզէ Միլանու դրսին դէմ։

— Ըստի ուրիշ է։ Ակնարկած անձ կը կոչուէր Պօղոս Մարգինենկոյ։

— Իր կոչուէր... կ'ըսես։

Այս, անտարակոյս, քանի որ Պրէշիայի պաշարման ատեն սպաննուեցաւ։

— Այս ատեն ասիկա...»

— Խնչպէս քիչ մ'առաջ կ'ըսէի իրեն հօրեղորորդին Մկրտիչ Մարգինենկոյ է։

Դարձեալ զանցաւաներ սկսան լսուիլ խմբակին մէջ Մկրտիչ Մարգինենկոյի հասցէին, թէպէս տակաւին երիտասարդ — Հազիւ քանն և երկու տարուան — պատրիկ կը արդէն Վենետիկոյ ժողովրդեան ասմիկ դասակարգին բոլորովին զգուելի եղած էր իր արարըներով։

— Սակայն աւելին կայ, շարունակեց ճարտարախօսն աջ ու ձախ զիտելէն յետոյ, որպէս զի ապահովնայ թէ իր խօսքերը մի՛ զուցէ ոստիկանին ականջը հասնին։

— Է՞ն, ի՞նչ կայ, հարցուցին քանի մը ձայներ տագնապեալ հետաքրքիր շեշտով մը։

Ճարտարախօսը կարճ հասակով նիհար մարդ մ'էր, ատֆոյն կանանչկեկ, աչցերը ակնակապիհին խորը իջած։ Խորհրդաւոր նշան մը ըրաւ և բաշուեցաւ Պաթիսթէրիոյի և արքայական Պալատին մէջ տեղը զանուած նեղ միջոցն, ուր կընար աներկիւզ խօսիլ առանց ընդհատուելու կամ յանկարծ բռնուելու։

— Գիտցէք ուրեմն... շարունակեց ճարտարափոսը, տագնապելով թէ Մարդինենկոյի վրայ բոլոր գիտցածները բաելու մարմաջէն և թէ իր անխոհիմութեան պատճառու զլիուն գալիք հետանանցներուն երկիրդէն:

— Ի՞նչ բան, հարցուցին հետաքրքիր, ները:

Խօսելու տենչը յաղթեց շատախօսին սարսափներուն: Կարելի եղածին չափ նըշանացի իր մօտը ժողվեց, հետաքրքիրները անոր բոլորտիքը խմբուեցան, և նա զրեթէ ցած ծայնով բաւաւ:

— Գիտէք դուք թէ Պօղոս Մարդինենկոյի....

— Ո՞վ, անիկա որ մեռած է, հարցուց բթամիտ մարդ մը:

— Է՛հ, անտարակոյս, պատասխանեց ճարտարափոսը, այս ձախաւեր ընդհատումէն սրտնեղուած: Պօղոս Մարդինենկոյ արտակարգ գեղեցկութեամբ կին մ'ունէր, թէպէտ ցամաք երկիր ծնած: Զերմէջէն անշուշտ զինքը ճանչցողներ կան:

— Ես, պատասխանեց ճայն մը: Անցեալ տարի, ճիշդ այս օրս տիկինը հոսէր Պուշկերոյի վրայ, ֆրանչէսքոյ ֆուքարի տոմին քովը, նորին պերճափայլութիւնը Աղրիականին հետ պսակաղրութեան հանդէսը կատարեց:

— Այդ ուրեմն այս կինը մեռաւ:

— Մեռած, ըսին լսողները:

— Այո՛, մեռած:

— Դեռ մանկամարդ:

— Ամէն տարիքի կը մեռնին, դիտել տուաւ փիլասոֆայօրէն բթամիտ մարդուկը:

— Եւ ո՞ւր էր նա. հարցուցին բազմաթիւ ճայներ:

— Գեղեցիկ կողիին մէջ:

— Կարտայի լճին վրայ, Լոմպարտիոյ մէջ. հարցուց հետաքրքիրներէն մին:

— Այո՛:

Գեղեցիկ կողիին սեպչականութիւնն է Մարդինենկոյ հարուստ ընտանեաց: Իր էրկանը աւելի մօտ ըլլալու համար տիկինը քաշուած էր այն կողին՝ Պրէշիայի պաշարման ատեն: Միայնակ կ'ապրէր բանի մը

ծառաներուն և իւր աղջկան հետ որ քանի մը ամսուան էր: Հոն մահը եկաւ զինքը իւլելու:

— Ի՞նչ տեսակ մահ ունեցաւ, հարցուցին մօտ գտնուողներէն ոմանց աւելի ևս մօտենալով պատմողին:

— Մկրտիչ Մարդինենկոյ, շարունակեց նա, կը հաստատէ թէ կոմսուակին իր էրկանը մահուան լուրին պատճառած յուզմունքէն մեռած ըլլայ:

— Ուրեմն Մկրտիչ Մարդինենկոյ մանկամարդ կոմսուէիին մօտ, Գեղեցիկ կողիին կը զանուէր:

— Ոչ. Պրէշիայի պարիսպներուն տակ կը պատերազմէր իւր ազգականին հետ, և ինքն ստանձնեց այն տիսոր լուրը տանելու պաշտօնը անոր այրիին:

— Բաւական տարօրինակ դէպք մ'է, պատասխանեց ունկնդիրներէն մին: Սակայն զաւակը, փոքրիկ աղջմէկ:

— Նոյնպէս մեռած. պատասխանեց պատմիչը:

Հետաքրքիրներուն խումբն այս վերջին բաները լսելուն այնպիսի տժգոնութիւն յայտնեց, որուն մէջ սոսկումը և կարեկցութիւնն իրարու խառնուած էին:

Պօղոս Մարդինենկոյ, ըսաւ վերջապէս ունկնդիրներէն մին որ կարծես իրեն սեպչականած էր ուրիշներուն կարծիքը յայտնելու իրաւունքը, Պօղոս Մարդինենկոյ իր հօրեղօրորդի Մկրտիչէն զատուրիշ ժառանգ ունէր:

— Ոչ. չունէր ուրիշ մը:

— Անյաչս որ Պօղոսին կինն և աղջիկն՝ երկուըն ալ մեռած ըլլալով....

Զօրավարն Մկրտիչ՝ որուն բիշ առաջ հոսկից անցնիլը տեսաց, է միակ ժառանգը Մարդինենկօներուն անդրանիկ ճիւղին, որով, անոնց ահազին հարստութիւնը ժառանգած է: Ահաւասիկ իրարու ետև երեց մահէր, որոնց սուզը անուանի զօրավարն երկար ատեն իւր սրտին մէջ պիտի չպահէ: Պուէր ալ նոյնը չէ՞ց խորհիր, ընկերներ:

Ամէնքն ալ կ'ըմբռնէին այս դառն խօսքերուն տակ ծածկուած չարամիտ ակ-

Նարկութիւնները։ Ճարտարախոսին մօտ կը  
գտնուէք մանկամարդ կի՞ն մը, որուն զօ-  
րաւոր կերպարանըը, թիչ շատ առնական  
գիղեցկութիւնը, անփայլ տժգունովթիւնը  
և արտայայտիչ մեծ ու սկ աշբերը կը  
ցուցընէին մին այն քաջասիրու մանկա-  
մարդ աղջիկներէն, որոնք սովորաբար  
լիւրիկէի լեռներէն կու զային իրենց օ-  
րապահնիկը ճարելու վենեսեկոյ մէջ։ Այս  
կինը շատ անգամ արդէն իր արմուկովը  
ճարտարախոսին մշտած կամ թեզանիքէն  
քաշած էր՝ լուկիեայն անոր ազդարաբելու  
Փ զինըը իսկեմութեան հրաւիրելու։ Այս  
անգամ անոր թիկը բռնելով ուժով մը  
ցնցեց և ըստաւ.

— Լուս կեցիր, Պետրոս, մեր վրայ  
դժբախտութիւն պիտի բերես:

Խորակին մէջ ամէն ող լիւրիկեցի կնող  
նման կը մտածէր թէ ճարտարախօսը չա-  
փէն աւելին ըստած էր, ուստի անիկայ որ  
կարծեա յունական ողբերգութեանց մէջ  
խմբերգի գերը կը խազար աճապարեց ընդ-  
հանուրին միտքը բացատրել՝ պատասխա-  
նելով անխոնեմ Ուստրուին:

— Եթէ Պօղոս Մարդինէնկրյի կնկան  
և աղջկան յանկարծական և անախնկալ  
մահերը կրնան չարամտութեան պատճառ  
տալ, սական ստոյգ է թէ ընտանեաց  
գլուխը սպաննուեցաւ թշնամեաց զիմաց,  
Պրէշիայի պարիսպներէն արձակուած հրա-  
ցանի մը Հարուածէն:

— Ավ զիտէ, ըստ յամառ Պետրոսը,  
թէ Հարուածն իրօք Պէշէխայէն արձեկուած  
է, և Խեղճ Պոպոս Կոնակէն առողջաւած է:

— Պօղոս Մարդինէնկոյ, ըստ հաստ  
ձայն մը, մեռաւ ճիշճի կործքին վրայ ըն-  
դունած զնոտակի մը հարուածով: Քաջու-  
թեամբ ինկաւ ինծի մօս Պրէշիայի պա-  
րիսապներուն տակ: Ահա ես կը վկայեմ  
ասոր:

Ալմրող գուցքը խուզմը սարսափած է,  
տին դարձաւ և տեսաւ երիտասարդ պա-  
տերազմին զինուոր մը. որ բռնելով ճար-  
տարախօսին ուսերէն զինքը ինքնի վրայ  
շրջեց, այնպէս որ անոր երեւը դէպի ծով  
դարձաւ.

— Վասեմաղուց Տիր, ըստ եղիկելին։  
Դիմուորը ձեռքը երինցուց՝ մատնանիշ  
ընելով հեռուէն ջրանցքն որ երկու կողմի  
ցիցերուն մէջէն ազատորէն կ' երկարէր  
մինչև Ալբրիհականը։

- Իլր ճանչնա՞ս դու անիկա, ըստւ՝
- Այո՛, վսեմաշուց տէր, ըստւ ճարւ-

տարախօսը դեփիղեղին կտրած, վճնեակոյ  
մէջ չկայ խեղճ մարդ մը որ չի գիտնայ  
Օքֆանոյի ջրանցքին համբաւը:

— Արդ ուրեմն, կը յանձնարարեմ  
քեզ որ ասկէ ետքը լեզուիդ չափ գնես,  
եթէ չես ուզեր հոն ջուրին տակը սու-  
զուիդ:

Օրբանոյի ջրանցքը շատ չարագուշակ համբաւ ուներ վենետիկյա ռամփկ ժողովը՝ դեան մէջ. որով զինուորին սպառնալիքը սարսափ ճգեց խօսդներուն խումբին վը-  
րայ: Բարեբախտաբար նոյն այն գաֆրկե-  
նին Ա. Մարկոսի պղնձեայ դուռները կը  
սկսէին շարժիլ. պալատականնց կը պա-  
տրաստուէին դուրս եկելու: Ամենուն աշ-  
քը այս տեսարանին ուզգուած էր, երբ զի-  
նուորը Պետրոսին ականջն հստեեալ խօս-  
քերն աւելցուց՝ միայն իրեն և իր ըստ  
գտնուող լիւրիկեցի կնոջ լսելի ճայնով:

— Ծնորհակալ եղիր քու թովհաննա  
կնոջդ, անիծեալ շատախօս, թէ որ իբր  
բաղաքացի իբևն չկարեկցէի, դուն այս ե-

բեկոյ քու լճակի տունը չէիր մտներ, ուր  
քեզ կը սպասէ քու ծեր հայրդ Աալվադոր։  
— Աիսո՞ւ, ոչ, նա իրեն չսպասեր,

ըստ լիւրիկեցի կինն իր աչքերը սրբելով։  
Պետք բարկութենէ և թերեւ սար-

սափին մնացորդէն իր ակռանելը կը կրնը-  
տէր, երբ Յովհաննա զալուարար զինուո-  
րին ձեռքը բռնեց և զայն սեղմելով ը-  
սաւ,

— Ծնորհակալ եմ, յիսնապետ Բար-  
թողիմէռս, շնորհակալ եմ ազգականս:

Լիւրիկէի լիրանց վրայ ամէն ո՞ք իրարու ազգական էին. ուրիշ տեղեր սովորական հայրենակից բառին տեղ՝ հոս ընտանի և փաղաքական ազգական բառը կը գործածուէու:

— Զգուշացի՞ր այս մարդէն, Յովհան-

նա, բաւար յիսնապետը, երակներուն մէջ փոխանակ արեան բոյն կայ:

Եիրիկեցի կինն շլամելու զարկաւ և փութաց իր էրկանը քով, որմէ զրեթէ ուսով չափ բարձր էր:

— Ուրիշ մտածմունք չունի՞ս դու, ըստ նա, հոգդ միայն Մ'արդիննեկոյ ընտանի՞ցն է, բանի գիտես թէ հայրդ երէկուրնէ ի վիր անյայտ եղած է և զինքը փնտուելու եղած եմ:

Այս միջոցին պալատականը կը յառաջանային, առջևէն միրանչիսքոյ ֆոսքարի տոդը, համակ ծիրանի հազած և զիտուն վրայ իւր պատուոյ նշանը՝ դրական խոյրը գրած: Ալրախութեան երկար աղաղակ մը որոտաց, ոչ թէ ֆոսքարիին ժողովը դական ըլլալուն համար, և աւելցունենք, և ըսելու թէ նոյն իսկ բաւական հնագոյն ընտանիքէ չէր: Հոն գանուող քան հազար մուրացիկներու, ձկնորսներու և բուրու աղքամ դասակարգին պատկանող անձանց մէջ չկար մէկն որ ազնուագետութեան իրաց մէջ պահանջող չըլլար իրը պատրիկներէն ամենէն ամբարտաւանը: Վենետիկոյ ժողովրեան հազար տեսակ առանձնայատկութեանց մին էր այս: Արդ այն վայրէնին բազմութիւնը ոչ ֆոսքարի տոդը կը ծափահարէր, այլ այն տեսարանն՝ որուն երկար ատեն անհամբերութեամբ կը սպասէր և որ վերջապէս կը ներկայանար իրեն:

Գերճափայլ Հասարակապետութեան առաջին իշխանաւորը՝ ծովուն հարսանեաց օրն, ինչպէս իրեն տոժութեան բարձրանալու ատենը, մեծ գահաւորակի մը վրայ նստած կը տարուէր: Իր զիմացը եռոստանի մը կար, որուն վրայ դրուած էր մեծ կոնք մը լցուն արծաթ դրամներով խառն քանի մը սուկի դրամներ: Ցուծը անդադար իր աջ ձեռքը կոնցին մէջ խոթելով ափով դրամ կը նետէր ժողովրդեան վինուորաց գլուխներուն վրայէն, ի նշան ուրախութեան: Այս

առատաձեռնութիւնը շատ անզամ պատճառ կ'ըլլար այյանդակ մենամարտութեանց, երբեմն նոյն իսկ անբանական վայրենի կորուներու: Այս տեսարանը խիստ կը զուարձացընէր վէնետիկոյ պանասէր երիտասարդ զութիւնը որ քայիմներուն պատւահաներէն կը զիտէր: Իսկ տոմքը լուրջ է տիսուր էր: Ատէկա ստէկ ետեր դառնալով՝ մելամազդիկ ակնարկ մը կը նետէր: Վասն զի իր զաւակներէն ոչ որ կար հոն, իրենց հօրը մօտ, ինչպէս ուրիշ անզամներ, զահաւորակին վրայ անոնց համար յատկացուած տեղը: Իր չորս զաւակներէն երեքը բազութեամբ ինկած էին հասարակապետութեան համար պատերազմելով: Իսկ վերջինն ե սիրելագոյն Յակոպոսը՝ ծերակուտին վճռով ացառուուած էր քանի մը խօսքերուն համար, որոնք աւելի անխուզմութեան հետևանը էին քան թէ չարութեան:

Ցոդին գահաւորակին ետևէն, քիչ մը հեռուէն կու գային վաթսուն ծերակուտականը. ժողովուրդն անոնց մէջէն նշանաւոր ընտանեաց սերունդները կը ցուցընէր կամ զանոնց իրենց փառաւոր անուամբը կը կոչէր, որոնք այս կղզիարնակ խեղճ ժողովրդեան փառքն և ուրախութիւն էին: Այսպէս յաջորդարար ընտրական երկուասան ընտանեաց անունները կը արուէին, զորս երկուասան առաքելոց կը նմանցնէին: Այս ընտանիքները կը սերէն տամանուերէ կու արիրուններէն, որոնց առաջին անգամ ընտրեցին վենետիկոյ հասարակապետութեան առօս յամին 697: Այս տասնուերէ կու ընտանեաց անուններն էին, Պատոէր, Գանզարինի, Մորոզինի, Դիերուլոյ, Միթիէլ, Սանուուոյ, Բոլանոյ, Կրասենիկոյ, Մէմոյ, Ֆալիէր, Տանտալոյ, Պարուէժի:

Ներակուտիէն (Բրէկատոններ<sup>\*</sup>) յետոյ, որոնց ձեռքն էր վենետիկոյ ճշմարիտ ուժը, կու զար Տասանց ժողովն:

\* Բրէկատի (ծերակոյոյ): Ակզրան երկու էին, սակայն յետոյ 1332ին ֆլամանդոյ առօս սահմաններ որ ծանր և զանարին ինդրոց ատեն տոմք դրամիք և ազալէ մեծածնները իր բովք ժողովուելու: Այս կարգադրութեամբ

հաստատեցաւ ծերակուտին զօրաւոր իշխանութիւն, որոնց անզամներն ըստեցան պրեգադի կամ պրագատի, ապէլեալք:

Տասանց ժողով կը կոչուէր տանպետութիւն մը որոնք

կազմէր այն ահաւոր ատեան որ կը կոչ չունէր իրից ժողով, կամ լւու ևս Պետութեան խուզարկուները (Inquisiteurs de l'Etat), ջասանց ժողովին արթուն և ահեղ աւանդապահները: Յետոյ կու գար Համաժողովը (pieno collegio) իւր վեց խորհրդականներով, որուն նախազան էր տոմքը. Քառամանից պետերը (capi di quaranta), ցամաց երկրին հինգ իմաստունները, gli Ordini հինգն, եօթնեկի նախազան (Savio di Settimano) ևայլ:

Հ. Մ. Վ. ՍԱՀԱԿԱՆ

Շարայարելի

ատեանդամները կ'ընտրուէին տոմքն և իրեն խորհրդականներն, և բարձրագոյն ատեանը կը գաւերացընէր անոնց ընտրութիւնը, Այս ժողովոյն հասաստուն առանձ էր անոնականութիւնն զորովածքինը ճնշել, ոճիներուն առջնա առնուն, յանցաւրները հրապարակա պատճեն:

Համաժողով (pieno collegio), որուն կը մասնացէին ան ամրով կ'ապահնին, այժմին տոմք իր բարձրացին և ստորին խորհրդականներով: Այս ժողովոյն երր հաստեսագույն և երր անոնականութիւնն պատճենը չի գտնուուի: Իր գլխաւոր զորքն էր ինչդիր մը ճեղարկուածին դիմաց չի հանած լաւ, մը ճնշնէլ. ճեղարկուածին իրեն յանձնաւած խնդիրներուն կիրա տալ, ոտար որպաց կենապաններուն և պատազամարդներուն ունկնդրութիւն չնորչէ, ևն: ևն:

Քառամանն կ'ըսուէր քառաման խորհրդականներէ բազկացած ժողով, և էր եղենաւած և պատազային իր բարձրացին իր բարձրացին համար գործ բարձրացին ժողովուն ալ բազմացն, հարկ եղաւ բարձրացին իր բարձրացին համար գործ բարձրացին ժողով մը հաստատէ, որով առջին մի միայն եղենաւած բարձրացին առարգոց ատեանն եղաւ: Սակայն զորքուն ուրիշ սահարածանութեան մ'ալ եղաւ և ըստեցան բազմացային նոր Քառամանն, քառամանին էին Քառամանն: Այս երեք ատեակ քառամանին մեռք էր Պետութեան ներքին և որպացին ինդիներուն և զորքերուն զատաստանը, միոյն քառամանանին զորքունն չին խառնուէր:

Ճիբ խառնանք ենր դրաստ երկիներուն վրաց, այսպէս կը կոչուի հինգ իրավագիներէ բանկած ժողով, որուն յանձնաւ էր ցամաց երկրի վրայ զորքերուն հօգատարութիւնը: Յետոյ այս ժողովոյն նոր դրաւուած երկիներուն կցեցան Savio agli Ordini և Savio di Settimano ըստով ժողովերը, միահամուն կը մեացունէին ատեաներէ անանուն ժողով մը, որուն յանձնաւ էր ծովային զորքերուն, զինեալ և անցն նաեւերուն, գլանականներուն, Արքէտ և Գործուն կցիներուն, Տարմացիոյ, Ալպանոյ և Խումանիոյ զորքուն վերին հակութիւնները:

Մամ. Թարգմ.

## ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ

### ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Բ.

Տնտեսագիտուրիան ծաղումը և կազմարիմը

Խոալիա և Ֆրանսա փոփոխակի կը ճգնին Տնտեսագիտութիւնը ծնած ըլլալնուն առաջնութեան պատիւը իրարմէ յաշցաւակելու:

Արդարութիւնը յարգած ըլլալու համար դիտել կուտանց որ Տնտեսագիտութիւնը, նոյն իսկ ժամանակակից ամենին նշանաւոր տնտեսագիտուներուն վկայութիւններովը, իստալիոյ մէջ ծնունդ առաւ, թէ չընալն իստալիս անոր օրորոցն եղաւ. և թէ ոչ նուազ չընալ Ֆրանսան ալ անոր դայեակը, ան իստալիոյ մէջ արձակեց իւր առաջին ճիշը և Ֆրանսայի մէջ ալ քալելու սկսաւ, ուր և մեծացաւ և ուսնացաւ:

Ապաքէն, նախ և առաջ իստալացից եղան որ սկսան յուզել տնտեսական խնդիրներ. այսպէս, դրամական անկարգութիւններ յառաջ զալով դրամին բնութեանն ու պաշտօնին վրայ եղած նախապաշարութիւնէ, 1500ին վերջները իստալիոյ մէջ տեղի տուին տնտեսագիտական ըուռն վիճարանութիւններու<sup>1</sup>:

Իսկ 1615 թուին է որ քաղաքական տնտեսութիւնների՝ առաջին անգամ ըլլալով՝

1. Այսուէ 1579ին կարարէ Գարուաֆի տի Ալեքսի ի լու կ'ընծայէր իւր Մոնտո և լու բորցունութիւններ լ'օրո և լ'ացունութիւններ (Պատմէ և ոսկի և արծաթ մէջ եղած ճնշչ համեմատութիւնը) անոն զիրքը:

Տակառուի բաւարար երեւելի թարգմանին Պէնարտո Տավանաթի ալ զրէկ նոյն թաւաններուն կը գրէ Լեզուն մեռն ուուել և սու սուն (Պարմենու և գիւտանապարերու գրայ Դասեր) վերաբարդ հրամագրով հրամարակութիւնը մը:

Ի մէջ այլոց անունաւի է Մատեացի Հոյակաց գիտական Տնտեսագիտութեանարքի որ Riformata monetaria generale per tutta l'Europa (ընդհանուր գրամական բարեկանութիւնն ըստանակ իւրապահ մէջ) սուհմանաւնքն մէջ իրշ և յաստ զարգարներ պարզէ, որոնց մեծանեց զարգանաւերուն արժանի եղած մը նշանաւոր ուսացաներէ և մասնաւորապէս պելքիցից Մ. Լավուացի կողմէ: